

Մ Է Ճ Մ Ո Ւ Ե Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ԱԼԹԸՆՃԸ-ՍԵՆԵ

(1867)

ՆՈՒՄԵՐՈ - 501

1787-ՋԻԼՏԻՃՃԵ 7

ՄԱՐՏ 30

ԱԼԱՖՐԱՆԿԱ 11 ՍՊՐԻԼ

ԱՄԻԹԱՆԵ 30 ՄԱՐՏ ԲԵՆՉԵՄՊԵ

Փարս 9 ապրիլ. գծնորմէ 2760—2785.

Ի ռգսէնպուրի մատտէսինին պիւ-
թիւն լւրորայա պիր ալթիւսթիւբ
կէթիւրայի շիւպհէսիզ տիր. ճրան-
սրղըն եիւզտէ իւչ ֆօնտօլարընըն իբի
ֆրանգ տիւշտիւիւ, վէ սայրը ֆօն-
տօլարըն տախի պուռնա գըլապէ թէն.
ղիւ պուլտուղու լւրորանըն նէ ղայ-
լէ վէ նէ էնտիշէտէ պուլունտուղու-
նա աշիբէար պիր իսպաթ ուր: Թէ-
լէղաֆլար բէք չօք եալան խապէրէր
կէթիւրիւրէր, լաբին լւգսէնպուրի
հագգընտա կէթիւրիւրէրի հապառիս-
լէր, չպու կիւնքի կիւն նէ գատար
եալանա չըգարըրըն իսէ պիղճէ օգա-
տար եալան տէյիլ իտիլէր:

Ի ռգսէնպուրիկո միւթաալիգ բէք
չօք էլրապէ գրաթ իթտիլիմիղտէն,
աշիբէար ալնամըչըք բի, իշէր պիր
արալդ, շիւպհէսիզ օգաթը մուա-
մէլէ եախօտ իւլթիմաթամ սըրալա-
րընա կէլմիշ տիր. լաբին բիմ պիլիւր
հանկը կիղլի ել, եախօտ հանկը կիղ-
լի ոէպէպ, պու մուամէլէյի տուր-
տուրտու, վէ իշի թէքրար միւղաքէ-

րէյէ եաթըրտը, պուռնու պէլքիմ
վապթընտա աղնարըչ: Պու ճիւմէ ի-
լէ պու լւգսէնպուրի մէսէլէսի,
պու կիւնքի կիւն թէքմիլ հիւթի իլէ
մէյտանտա վէ լւրորա բօլիթիգասը
աիվանընտա սըր, միւղաքէրէսի պիր
գաչ այ տահա սիւրէճէք կիպի քէշֆ
օլունուր, լաբին սօնունտա ճէնկ մի
չըգաճագ սուլհ մու. լւրորանըն հէր
կիւն հէր սաաթ լտէնգաթի սիլահ-
լանարղընա նոգարէն, պու մաստէ-
նին սուլհ իլէ իսիթամ բէգիր օլմասը-
նը պիր վէճհիլէ ագլմըրը քէսմէղ.
Իրուսիանըն պու գատար պէօլիմէ-
սի, վէ պիլ աքս ճրանսանըն օգատար
քիւլիւմէսի, լւսթրիանըն մահվ օլ-
մագ տէրէճէսինէ կէլմէսի, վէ իթա-
լիանըն սօն տէրէճէ գարըչըրըն
գանսըլ թէմիլէնէն մէսէլէրտէն
կէօրիւնմէղ. պու ճիւմէ իլէ, ախշա-
մա սապահա մէմուլ օլունան մուլտա-
թարա պիր գաչ այ օլուն կէրիյէ տ-
թըրմը օլտուղունտան, հէր քէս մու-
վապգաթէն օլուն միւսթէրիհ օլուպ,
աիղուլիթանըն վէ ֆօնտօլարըն պիւղ
ճանլանմասը բէք տէ մէմուլ տուր.
պու իտուռուս հագգընտա ճիւմա
իլթէսի լէճմուաւընտա տախի պաղը
շէյլէր. տէ օլէյէ ճէլիլ:

Իշպուլ Բուղնամէ հաֆթատա իրի տէֆա, եանի սալը զէ բէնշէմպէ կիւնքիւրի նէչը օլունաճագ ուր:
Փիլաթը Լաթիմանէտէ Մէճմուալը Հապառիսէ ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 50 ղուրուշ վէ ալթը
այլըլը 30 ղուրուշ տուր: Լաթիմաթ օլմայանլարա սէնէլիյի 60 վէ ալթը այլըլը 35 ղուրուշ տուր:
Տաշպալարտա, բօսթա իւճրէթի իւղէրիմիզ օլարագ, Սէճմուալա ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 60
ալթը այլըլը 55 ղուրուշ վէ ապօնաթ օլմայան իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլըլը 40 ղուրուշ տուր:

Ի Լ Ն

— Լճիրալ Ֆարրալըթ գոմանտա սրնատ օլարագ, Լճերիգատան պիր ճէ տիմ տօնանմանըն Լճ տէնիզ թէրաֆ արընա կէլմէքտէ օլտուզու իշիթիլըր :

— Սըրպ պէյի բրէնա Սիշէլին պու կիւն Լսիթանէտէն ալտէթի մուգար րէր տիր տէնիր :

— Կիրիտ հագգընտա Վիդանթիս զաղէթատընպա շու հալատիսի օգու բուզ, Հիւսէին բաշա Լսէրը Ղէտիտ վաբօրզ իլէ Գանտիայա վաալ օլտուգտա, պիր պէյիւք վէ ումուսի մէճլիս թէշքիլինի էմր իթտի . օ հալ տէ հէր թէրաֆտան միլլէթ վէքիլլէտէ վէ մուրախիսապարը կէլիպ Գանտիայա ճէմ օլաճագլար տըր, պուհ շար իտէճէքլէրի միւղաքէրաթ վէ վէրէճէքլէրի գարարլար իլէ Լսիթանէտէքի մուրախիսապարա պիր նէվի մու ալլէնէթ իտէճէքլէրմիշ պէյլէ պիր մէճլիսին տախի Լթմօ էյալէթինէ ճէլպ օլունաճաղը իշիթիլըր :

Օջրպար իլէ տաքերի Դահանէ պէնինտէ պիր սյտան պէրու հիշպիր ճէնի սէսի իշիթիլմէմիշ տիր :

— Տէվլէթը Լլլիէ թէրաֆընտան վատ վէ միւթէսալլէր օլունան ըսա հաթը միւթէնէվլլէնին պիրան էվլլէ իլան վէ իճրատընա ճիւմէ տլէմին պիրա սապր մունթաղըր օլտուզու զալէթալէրաէ մուհարրէր տիր :

Իշպու պարեամըն իպթիտասը կիւ նիւնտէն իթիպարէն Լնաթօլի թէրաֆընա կիթմէք իւզրէ քէօբրիւտէն հէր կիւն պիր վաբօր սաաթ 3 1/2 տէ հարաքէթլէ պարեամ կիւնլէրի Գուզ կունճուքտան մաատա իսկէլլէրէ կի տէճէք վէ սաաթ 8 1/2 տէ Պէլքօղտան գալգուպ մէգքիւր իսկէլլէրէ ուզ բայուպ քէօբրիւյէ ալտէթ իտէճէկի վէ պարեամտան սօղրա տախի մէգքիւր վաբօր Պէյիւքտէրէտէն սաաթ 8 3/4 տէ հարաքէթլէ թարապէտէ վէ անտէն Լնաթօլու թարաֆընըն վէ անտէն Լնաթօլու թարաֆընըն Լանտիլիտէն մաատա իսկէլլէրէ էի նէ օղրայուպ քէօբրիւյէ կէլլէճէկի :

Վէ Բումէլի թարաֆընա հէր կիւն սաաթ 3 տէ քէօբրիւտէն կիտէն միւ թատ վաբօրտէն ֆաղա օլարագ պագ եամ կիւնլէրի սաաթ 4 տէ պիր վաբօր տահա քէօբրիւտէն գալգուպ Պէշլէթաշ (Օրթաքէյ Պէլլէրպէյի Վանիքէյ Պէպէք Բումէլի Հլաաթը Սիրկիւն վէ Սթէնէպէ կիտուպ վէ անտէն սաաթ 8 1/2 տէ հարաքէթլէ Սիրկիւն Հլաաթ Պէպէք Լընալուտ քէյ (Օրթաքէյ Պէշլէթաշա օղրայա րաք քէօբրիւյէ կիտէճէկի իլան օլունուր :

ՄԵՍԲԻԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՍԵԼԸ ՄԱՐՏ 28			28 ԱՄԱՐԱ 29			ԲԵՆԸԵՄՊԻ 30	
	Սապահ	Իշլէն	Լիլլալ	Սապահ	Իշլէն	Լիլլալ	Սապահ	Իշլէն
	104 30	104 20	104 30	104 30	104 30	104 30	104 30	104 30
Սէճիպէ լիւրա Ղըշ								
Տէրունաթը ումուսիէ թանկիլ								
լաթը 100 առէտ լիլլիլ Էա								
խօտ 110 տոկոս լիլլալ Օսմա								
նինին պէհէրի ֆալլը պլմմէլ								
	30 25	30 36	30 25	30 30	30 3	30 9	30 12	30 9